



ՕՐԱԳԻՐ

ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ԲՆԱԿԱՆ

ԳԻՏԵԼԵԱՑ

ՃԳ. ՏԱՐԻ. ԹԻՒ 22.

1855

ՆՈՅԵՄԲԵՐԻ 15.

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ Ք

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Պուարոյ բանաստեղծը :

Ակիողայոս Պուալս Տէրեհօ՛ձէ դարուն Գաղղիոյ երևելագոյն մատենագիրներէն մէկն է և ինչուան հիմա ալ մեծ անուն ունի : Դանաւ 1636 տարւոյն նոյեմբերի 4-ն Գրօն գեղին մէջ, թէ պէտ և ոմանք ալ կ'ըսեն թէ Շարիզ է իրեն հայրենիքը : Հայրը Շարիզու խորհրդարանին դիւանադպիր էր . իսկ մայրը դեռ ինքը մէկ տարեկան հազիւ եղած ատենը՝ մեռաւ : Պղտիկուց զարմանալի տղայ մովուողները՝ ետքը սովորական մարդիկներ դուրս կ'ելլեն : Տէրեհօ՛ձ գրպացին մէջ ըրաւ իր նախնական կը թուժիւնները . բայց միզարդելութե

ատենօք անմիտ ու հանդարտ մարդ մը պիտի ըլլայ . անանկ որ հայրը իրեն մէկալ որդւոցը հետ բաղդատելով զլիկողայոս՝ “ Խնիկայ լաւ տղայ մըն է , կ'ըսէր , մարդու վրայ չար պիտի չխօսի , : Շայց ամէն հանձար մէկէն ’ի մէկ ըքքացուիր . ընդ հակառակն շատ անգամ պզտիկուց զարմանալի տղայ սեպուողները՝ ետքը սովորական մարդիկներ դուրս կ'ելլեն : Տէրեհօ՛ձ գրպացին մէջ ըրաւ իր նախնական կը թուժիւնները . բայց միզարդելութե

պատճառաւաւ անկէց ելլելով , երբոր հիւանդութիւնը անցաւ՝ Պովէի դպրոցը մտաւ . հոն իր վարժապետը , որ Աէվէն կ'ըսուեր , շուտով ձանցաւ թէ Պուալոյ բանաստեղծութեան մեծ յարմարութիւն ունի : Պուալոյ ասկէց սիրտ առնելով ու ինքիրեն իր բնութեանը մէջ ալ վառվուոն ոգի մը զգալով ինքը զբինքը բանաստեղծութիւն ու վիպասանութիւն կարգալու տուաւ , և հոն դպրոցին մէջ ողբերգութիւն մը սկսաւ շինել : Ի՞այց Պուալոյի ազգատոհմը իր այս փախաքին չհաւնեցան , ու չէին ուղեր որ բանաստեղծութեան ետևէ ըլլայ . ուստի բռնադատեցին որ օրէնք սորվի , և փաստաբան ալ ըրին զինքը 1656 տարւոյն դեկտեմբերի 4^ն : Պուալոյ այն աստիճանի յարմար չէր փաստաբանութեան ու անանկ ընդդիմութիւն մը կը զգալ սրտէն , որ շատ չտևեց հանեցին զինքը այս արուեստէն , և Այրապոնդրին որ աստուածաբանութիւն սորվի ու եկեղեցական վիճակ ունենայ . բայց Պուալոյ այն կոչումը չունենալով՝ անկէց ալ ետ կեցաւ . և հայրը մեռնելէն ետքը՝ ալ տէր ըլլալով իր վիճակին որոշմանը , բոլորովին բանաստեղծութեան ետևէ եղաւ :

Իր պատանեկութեանն ատեն կարդացած բանաստեղծներուն մէջ՝ աւելի երգիծաբաններուն հետ սիրտը կապուած էր ու անսնք կ'ախորժէր . ետքը ժամանակաւ Ֆիւրդիէր կծուախոս գրականին հետ ալ բարեկամանալով՝ իր միտքը աւելի հաստատուեցաւ բանաստեղծութեան այս մասին : Ի՞այց մէկ կողմանէ նայելով՝ հարկաւոր էր այն ատեն որ քաջ երգիծաբան մը ելլէր գրականութեան մէջ , և յիրաւի այսպիսին լուգովիկոս ժ.Դ^ն դարուն մատենագրութեանը բարերար կրնար սեպուիլ . որովհետև թէպէտ Պունէյլ գեղեցիկ ողբերգութիւններն ու Այլիէրի կատակերգութիւնները ծափահարութիւններով կը գսվուէին , բայց Հարլէնի և իրեն նմաններուն պիտի անդամագրական ապուիլ . որովհետև թէպէտ Պունէյլ գեղեցիկ ողբերգութիւններն ու Այլիէրի կատակերգութիւնները ծափահարութիւններով կը գսվուէին ,

մեծ ազգեցութիւն կ'ընէին : Պուալոյի պէս երիտասարդ բանաստեղծ մը , որ ընտիր ու բարակ ախորժակ , սուր ըմբըռնողութիւն , ու վերջի աստիճանի սատափիկ ատելութիւն մը ունէր անմիտներու , կարելի բան էր որ հանդարտ կենար ու բարկութեամբ չկծէր այսպիսի հակառակորդները . ուստի 1666^ն հատորիկ մը երգիծաբանութիւններ տպեց , որոնք կարծես թէ նոր զար մը սկսել տուին բանաստեղծութեան մէջ : Ի՞այց երգիծաբանութիւններուն մէջ զարմանալի է պատճառաբանութեան ուժը , որ Պուալոյի գրուածքներուն մասնաւոր յատկութիւն է , և պղտիկ բանները ձարտարութեամբ դուրս ցատքեցընելը . իսկ լեզուին կողմանէ՝ բառերու ձիշդ ընտրութիւն կ'ընէ և անսնք այնպէս մը կը շարէ՝ որ մասնաւոր ուժ կ'առնեն , այնպիսի ներդաշնակութեամբ մը կը խօսի՝ որ իր բանաստեղծութեան ամէն մէկ տողերը անով գեղեցկացած են , վերջապէս կատարեալ բանաստեղծական լեզուի մը ամէն հարկաւոր եղած ձիքերը կը փայլի իրեն վրայ : Ի՞այց կատարելութիւնները իրեն ուրիշ բանաստեղծութիւններուն մէջ ալ կը ցոլան , սակայն երեմն Պուալոյ ասոնք չափէն դուրս ալ կը տանի : Երգիծաբանութիւններուն պատճառաւ Պուալոյի գէմ բազմաթիւ ու ոխերիմ թշնամիններ ելան , ինչպէս որ սովորական բան է աշխարհքիս մէջ , մանաւանդ հասարակայ օգտին համար աշխատողներուն . բայց միանգամայն այնպիսի զօրաւոր պաշտպաններ ու հաւնողներ ալ ունեցաւ , որ իր թշնամիններէն շատ վեր էին : Իր այս եօթը առաջին երգիծաբանութիւնները մէկէն անանկ ազգեցութիւն ըրին , որ ամէն ընտիր ախորժակ ունեցողները՝ Պուալոյի ցուցուցած ձամբան բռնել սկսան ու այն կերպով մատենագրել : Ի՞անց մէջ ամենէն առաջ Յովհաննէս Պասին՝ հան-

¹ Յովհաննէս Պասին մեծ ողբերգակին վարքն ու իր ողբերգութիւնները ծանօթացուցած ենք ուրիշ անդամ բանասէր ընթերցողաց . Հա . Ժ . երես 138 :

դիսացաւ, որ այս երգիծաբանութեանց տպուելէն տարի մը ետքը, այսինքն 1667ին, իր Աղետանոր ողբերգութիւնը ձեւացընել տոււաւ . այս ողբերգութիւնը իր առաջին թեժայիշ ողբերգութենէն լաւագոյն էր, և կ'իմացուէր թէ իր վրան փոփոխութիւն եղեր է : Ի՞այց Իասին դեռ շատ պիտի օգտուէր Պուալցի խորհուրդներէն ու գրաւորական դատաստաններէն, ինչպէս որ ետքը յայտնի եղաւ . այս երկու մեծ բանաստեղծները այնպիսի հաստատուն բարեկամութեամբ մը կապուեցան իրարու հետ, որ Իասին իր մահուան անկողնէն՝ ասանկ կ'ըսէր Պուալցի . “ Ի՞այս է իմ միսիթարութիւնս, որ քու աշքիդ առջեք կը մեռնիմ ” . ուստի այսպէս իրարու հետ սրտակից եղած՝ իրարմէ լցոս կ'առնէին, զիրար կը խրախուսէին, փոփոխակի մէկղմէկ կը միմիթարէին, և իրենց նախանձորդ երկրորդական գրականներուն ըրած հակառակորդութիւններուն մէկտեղդէմ կը կենային : Իասին տեսնելով իր Գոթողիա ողբերգութեան վար իյնալը և անոր դէմ ելած այնչափ հակառակորդները, ինքն ալսկսաւ միտքը դնել թէ խաբուեր է այս անգամ . բայց Պուալց գարձաւ քաջալերեց զինքը ու այս նշանաւոր խօսքերն ըսաւ, զորոնք ետքը հասարակաց կարծիքը ինչուան հիմա հաստատեց, և որոնք Պուալցի քաջ ըմբռնողութիւնը կը ցուցընեն . “ Գոթողիան քու առաջին գործքդ է . ես գիտեմ, հասարակաց կարծիքը պիտի փոխուի ” : Ի՞այս բարեկամութեան կապը, ինչպէս ըսինք, ինչուան ’ի մահ շարունակեց իրենց մէջ, և այս երկու մեծ բանաստեղծներուն միութիւնը շատ օգուտ ու ազդեցութիւն ըրաւ Պաղպիոյ գրականութեան . սակայն աւելի զարմանալին այն է՝ որ բնաւորութեամբ ամենեին իրարու չեին նմաներ, մանաւանդ թէ շատ քիչ բնաւորութիւններ կը գտնուին՝ որ Պուալցի ու Իասինի պէս իրարու հակառակ ըլլան . բայց իրենց ազնիւ սրտովք մէկմէկու նման էին, և իրենց իրարու ցուցուցած նե-

րողամութիւնը ամէն բան կը միաբանեցընէր :

Ի՞այս իրարմէ տարբերութիւննին՝ մասնաւորապէս արքունեաց մէջ շատ յայտնի կ'ըլլար ու սաստիկ դուրս կը ցատքէր : Պուալց բնութեամբ չկարենալով լուել կամ կեղծել իր կարծիքը՝ խիստ ու կծու կերպով Ագարոն բանաստեղծին վրայ կը խօսէր ԱՇՆՂԲՆԸ տիկնոջ առջև ալ (որուն հետ ատենօք ամուսնացած էր Ագարոն՝ երբոր ԱՇՆՂԲՆ որբ էր ու աղքատ) . Իասին շփոթած ու գողալով՝ դուրս ելլելու ատեն կ'ըսէր Պուալցի . “ Ի՞ւ այսպէսով հետդ չեմ կը ինար արքունեաց առջև երևնալ ” : Պուալց կը զիջանէր որ սխալեր է . բայց գարձեալ առաջին առթիւն՝ մէկէն նոյն պակասութեանը մէջ կ'իյնար : Ի ուղովիկոս ԺԴ ալ ազատ չէր իր համարձակախօսութիւններէն . բայց Պուալց անոր հետ խօսելու ատեն՝ անկեղծութեանը հետ վայելուչ դարձուածք մըն ալ կ'ընէր, որ ծիծաղ կը շարժէր ու ախորժելի կ'անցնէր . Ի ուղովիկոս անզամ մը իր մէկ շնաձուանաւորը ցուցուց Պուալցի ու կարծիքն հարցուց . Պուալց լաւ մը լսելէն ետքը՝ գարձաւ ըսաւ իրեն . “ Տէր իմ, քեզի համար անկարելի բան չկայ . ուղեր ես գէշուանաւոր շնել, և իրաւցընէ կատարելապէս յաջողեր ես ” : Ի այէօլեատ մարտաջախօտ գուքուը Կ արթվալ բանաստեղծին մէկ պզտիկ ուտանաւորին վրայ մեծամեծ գովեստներ կը խօսէր, և իր մատածութիւն հաստատելու համար՝ կ'ըսէր թէ թագաւորն ու իրեն անդրանիկ աղջիկն ալ այս կարծիքն ունին անոր վրայ . Պուալց չկըրցաւ համերել ասոր, ու պատասխանը տուաւ . “ Ժագաւորը՝ քաղաքներ առնելու մէջ զարմանալի է . իր աղջիկը՝ ամենայն կերպով կիրթ իշխանուհի մըն է . բայց կարծեմ որ բանաստեղծութեան կողմանէ ես անոնցմէ քիչ մը աւելի կը հասկընամ ” : Իսկըսընեղացաւ Պուալցի այս համարձակութեր վրայ ու թագաւորին ականջը հասուցայն խօսքը . բայց Ի ուղովիկոս ըսաւ ի-

րեն . “ Այս բանիս մէջ աղէկ իրաւունք ունի , — Աակայն Պուալցի պէս ալ դժուարաւ կը գտնուէր ուրիշ մը , որ համարձակախօսութիւններուն մէջ ըսած սաստիկ բաները իրեն պէս ճարտարութեամբ կարենար ետքը թեթեցընել ու գոցել և դիմացինին սիրտը շահիլ :

Երգիծաբանուիններէն ետքը Պուալց շինեց քերթողական թղթեր , որ այսօրուան օրս անոնցմէ աւելի վեր կը սեպուին . ասոնց մէջ իր ոձը աւելի բընականութիւնի , բայցատրութիւնները աւելի ազդու ու աւելի զօրաւոր են , և իմաստներն ալ աւելի կապակցութիւն ունին իրարու հետ : Այս երկու տեսակ քերթութեանց մէջ յաջողելով ուզեց բանաստեղծութեան պատգամաւտու ու կանոնագիր ալ ըլլալ , և գրեց Արտեսոփ Քէրթողական ըսուած վարդապետական բանաստեղծութիւնը , որ շատ գովուած է . ասոր մէջ կիրթ ախորժակ ու աղէկ դատմունք կը ցուցընէ , և ամէն տեսակ քերթութեան վը ըայ Ճիշգ , ուղիղ ու զարդարուն կերպով կը խօսի և ամեննեին չձանձրացըներ ընթերցողը , թէպէտ և տեղ տեղ բանաստեղծին ազատութիւնը շատ կը կապէ ու անոր դիմացի մեծ ասպարէզը կը նեղցընէ . այս քերթուածը Գաղղիոյ մէջ շատ տարածուեցաւ , ու իրեն տուած կանոնները ’ի գործ կը դրուէին : “ Այն ատենները գրեց նաև Գրահալ ըսուած դիցավնակատակերգակ բանաստեղծութիւնը , որուն մէջ զուարժալի , աշխոյժ ու հնարիչ հանձնար մը կը վայլցընէ , և ասիկայ ինչուան հիմա երեւելի քերթուած օեպուած է :

Ինի Պուալց ուրիշ գրուածքներ ալ . ինչպէս վերտառութիւններ , զանազան պզտի քերթութիւններ , և արձակաբան մատենագրութիւններ . նոյն պէս լոնկինոս աղեքսանդրացի հուետուրին Ճառ յաղակո Վակի ըսուած գրուածքը թարգմանեց ու անոր վրայ քննաբանական մտածութիւններ ալ ըրաւ . բայց ասոնք ամէնը իրեն երկրորդական գրուածքները կը սեպուին :

Պուալց 1669 տարւոյն առաջին անգամ արքունիք ներկայացաւ . ութը տարի ետքը՝ 1677ին լուգովիկոս ԺԴ զինքը Աասինի հետ միատեղ Գաղղիոյ պատմագիր ըրաւ , և երբեմն Պուալց ու Աասին թագաւորին ընկերած՝ պատերազմի գրելով երկուքն ալ պատմութիւն գրելու յարմարութիւն չունեին , անոր համար ալ լաւ կերպով չկրցան պաշտօննին ’ի գործ գնել :

Ժէպէտ և այսչափ գրաւորական արդիւնքներով անուն հանած էր Պուալց ու իրեն փառաց վերջի աստիճանը հասած , սակայն գեռ Գաղղիոյ Ճեմարանին անդամ չէր . ասոր պատճառը այն էր , որ Պուալց իրեն գրուածքներուն մէջ Ճեմարանին անդամներէն ոմանք կծեր էր : Ի առասունըութը տարեկան էր՝ երբոր օր մը լուգովիկոս ԺԴ ըսաւ իրեն . “ Լուգեմոր գուն ալ Ճեմարանին ըլլաս , . քիչ ժամանակ վրան անցնելէն ետքը՝ Պուալէրի տեղը անցնելու առաջարկեցին զՊուալց , բայց լաֆոնդէն երեւելի առակախօսը իրմէն աւելի վեր սեպուեցաւ : Լուգովիկոս ԺԴ տեսնելով որ իրեն դիտաւորութեգէմը ընտրութիւն ըրին , վեց ամսէ ետքը լաֆոնդէնի ընտրութեանը հաւանութիւն տուալ երբոր Պուալց ուրիշ մը տեղ Ճեմարանը մննելու ընտրուեցաւ : Պուալցի առաջին մուտքը 1685 տարւոյն յուլիսի 1ին եղաւ . անկէց ետքը Ճեմարանին այն գումարմունքներուն միայն կ'երթար , որոնց մէջ որ առաջարկուած նիւթի մը դէմ կ'ուզէր խօսիլ կամ նոր անդամի մը ընտրութիւնն արգիլէլ : Արձանագրութեանց Ճեմարանն ալ 1694ին Պուալը իրեն անդամ ընտրեց . և ինքն ալ շատ եռանգով ու ընդհանրապէս անընդհատ ասոր գումարմունքներուն կ'երթար :

Պուալց 1687էն սկսեալ (Պէոյլ գեղը , որ Տարիզէն քիչ հեռու է , պըզ տիկ տուն մը գնեց , և հոն կը բնակէր : (Պէոյլ մէջ տկարութիւնները սկսան ծանրանալ վրան , ձայնը մարեցաւ ու ականջն ալ խցաւ , որով անկէց ետքը ալ

աշխարհքն ու արքունիքը իրեն համար չեին. և այս ծերութեան ատենները ինչ չուան իր մահը շատ խեղջ կեանք անցուց, որ չենք ուզեր նկարագրել: Ա երջապէս կուրծքի հիւանդութեան 1711 տարւոյն մարտի 13^{ին} կնքեց իրեն կեանքը 74 տարեկան: { Յուզարկաւորութերը շատ փառաւոր եղաւ, ինչպէս կը պատմէ լ ուզովիկոս Իւասին. իսկ մարմինը Շարիզ եկեղեցւոյ մէջ այն տեղւոյն տակը հանգուցին, որուն վրայ որ իրեն երգած գրակալը զրուած էր: Իայց ինչպէս յայտնի է ամենուն՝ Դաղղից Հեղափոխութեան ատեն խռովարաները մեռելոց ոսկրներուն ալ չինայեցին. բարեբաղդաբար այն մրրիկը անցնելէն Ետքը՝ 1819 տարւոյն յուլիսի 14^{ին} փառաւոր հանդիսով փոխադրուեցաւ Պուալյի մարմինը Շարիզու Աէն-Աէր մէն-տէ-Շրէ ըսուած ժողովրդապետական եկեղեցին:

Աւղիղ զգացմունք ունէր Պուալյ և արդարակորով մարդ էր. իրաւ ծաղը կ'ընէր ու վար կը զարնէր պախարակելի բանաստեղծներու գրուածքները, բայց անձնական կամ բարուց նախատինք մէկտեղ չէր խառներ. և երբեմն ալ որ անիրաւաբար խօսած է՝ պարզ իրեն ըմբռնման սխալ կերպէն է. թող որ իր ամենէն աւելի սաստիկ պախարակած բանաստեղծներուն մէջի գտնուած գեղեցկութիւններն ալ աննախանձ սրտով ամենուն կը գովէր: Իր թշնամիքը զՊուալյ իրենց գրուածքներովը ատելի կը ցուցընէին. իսկ ինքը ամեննեին անոնց պատախան չէր տար ու հանդարտ սրտով ուրախ կը կենար, և փոխարէն՝ անոնցմէ շատին պէտք եղած տեղը պաշտպանութիւն կ'ընէր, կամ բարեկամաբար կը վարուէր, և քանիին եղած է որ առատ ողորմութիւններով պիտոյքնին լեցուցեր է: Կնքը երբոր հնոց վրայ նախատինք մը ըլլար՝ անոր չէր համբերեր. ամենայն ոգւով կը պաշտպանէր զանոնք, մանաւանդ մերուն ու Ա իրգիլիոսը: Հաստատուն բարեպաշտութիւն ունէր, ու իր հոգւորական պարտքերէն ամեննեին չէր

պակսեր. կենաց վերջերը կը յանդիմանէր ինքըզինքը թէ ինչպէս սաստիկ կը հոգայ իր երկասիրութեանցը վերջին տպագրութիւնն ընելու, փոխանակ զի Պատուծոյ տալու համարին վրայ միայն պէտք էր մտածեր. և մահուանն ատեն՝ գրեթէ իր ամէն ստացուածքները աղքատաց թողուց: Իր բարեկամ Դադրիւ փաստաբանը աղքատութեան մէջ ըլլալով՝ ուզեց իր գրատունը ծախել. Պուալյ զնեց զանիկայ ու ամենայն սիրով յանձն առաւ որ Դադրիւ ինչուան մահ վայելէ գրեթէրը: Լսեց որ մեծին Պառնէյլի թոշակ տալը գագրեցուցերէն. ելաւ մէկէն Ա երսայլ թագաւորին գնաց, ու առաջարկեց որ ինքը յօժարութեամբ իրեն թոշակը կը մատուցանէ այնպիսի երևելի մարդու մը. թագաւորը ասոր վրայ 200 ոսկի խաւրեց Պառնէյլի, որ աղքատութենէ զատ՝ ծերութեան հասակին ու հիւանդութեան վշտերովը կը տառապէր: Խնդամ մը լ ուզովիկոս ԺԴ հարցուց իրեն թէ Դամ թագաւորութեանս ատենին մեծագոյն պարձանք ընող գրաւոր հանձարը ո՞ն է „. Պուալյ մէկէն “Տէր իմ, Ա ովիէրն է „, ըսաւ. այսպէս ազնիւ սիրտ ունէր:

Իսկ իրեն բանաստեղծական հանձարոյն գալով՝ ինչուան հիմա ըսածներնէս բաւականապէս կ'իմացուի որ Պուալյ փափուկ ու փայլուն երեւակայութեամբ բանաստեղծ չէր, ու բնութեան տեսարաններուն կամմարդկային ազնուական ներքին զգացմունքներուն գեղեցկութիւնները երգելու համար ստեղծուած չէր, և հետեւաբար ասոնց վերաբերեալ բաղմաթիւ ուրիշ կատարելութիւններէն ալ զուրկ էր. ասանկով ըստ ինքեան առաջին կարգի բանաստեղծ չկրնար ըսուիլ, թէպէտ և ումանք անսանկ կը սեպէն: Ա կայն գարձեալ մեծ են իր բանաստեղծական յատկութիւնները, զորոնք վերը յիշատակեցինք. և նոյնպէս շատ դժուարին էր իր վրան առած պաշտօնը, որ հասարակաց մոքէն կ'ուզէր հանել տալ այն մատենագիրները, որոնց ոտանաւորները

ամենքը բերնուց զիտէին և որոնք գե-
րազանց բանատեղներ սեպուած էին.
և ինքը յաջողեցաւ իրեն ջանքին մէջ,
որով իր վար զարկած բանատեղները
ինչուան հիմա մոռացութեան մէջ ին-
կած են :

ՄԱՆՐԱՎԵՊ

Գաղեն առելի խորամանկ զող մը :

Վանի մը օր առաջ ॥ Ենետիկի մէջ
Ճենովայի խմորեղէն ծախողի խանու-
թի մը մօտ՝ երկու օտարականք իրարու
հանդիպեցան , և ո՞չ ո՞չ կանչելով զար-
մացմամբ՝ նախ սրտանց մը մէկզմէկ բա-
րե եցին ու պատուեցան , ետքը անոնցմէ
մէկը ըստ մէկալին . “ Իսրեկամ , զու
խոսքիդ վրայ չկեցար . ես քանի օր քե-
զի սպասեցի Իստուա , ինչպէս որ ին-
ծի խոստացած էիր , և զուն չեկար :
Խնչ է ասոր պատճառը , : — “ Օքաղ
մունքներս , պատասխանեց միւսը . այն
չափ գործքեր վրաս եկան , որ քիչ մնաց
կը խղղուէի . ուրիշ բաներէ զատ՝ տունս
ալ փոխեցի . աղէկ գիտես թէ թնչ ձան-
ձրալի բան է կարասեաց փոխազրու-
թիւնը , : — “ Ուր կը բնակիս հիմա ,
հարցուց միւսը . կ'ուզեմ մէյ մը շնոր-
հաւորութեան գալ քեզի ու կնկանդ , :
— “ Իս կը բնակիմ , ըստ , այս ինչ
տեղս , . և սկսաւ մէկիկ մէկիկ գծա-
գրել փողոցներուն պտոյտները , տունը ,
դուռը , և ինչուան զբազարկին ձեր ,
ինչպէս թէ աշխարհացոյց մը շինէր : —
“ Խնաս բարով , կ'ըսէ մէկալը , բայց
գիտնաս որ մատս կապէր եմ , Իստուա
չգալդ չեմմունար , : — “ Հաւտա երդ-
մունքին , պատասխանեց տնուորը , ա-
նանկ հաստատ միտք ունէի գալու , որ
յիսուն ծէգգին ալ տուի նոր հագուստ
մը շինեցի , և զեռ վրաս առած չեմ .
աղէկ որ միտք ձգեցիր ասիկայ , որով
հետեւ պէտք է որ երկու ժամէն դեր-
ձակին խրկեմ թեւերը կարծեցրնելտա-
լու համար , որ քիչ մը երկնկեկ են , :

Լրկու բարեկամները հրաժարեցան
մէկմէկէ՝ նորէն իրարու հետ պագտուե-
լով . նոր հագուստին տէրը մտաւ խմո-
րավաճառին խանութը . մէկան ալ ու-
րիշ ձամքէ իր բանը գնաց :

Լոյս բոլոր խօսակցութիւնը կը լսէր
անծանօթ խորամանկ մը , որ աղէկ
սուր ականջ ունէր . մանաւանդ տանը և
դրազարկին նշանները միտքը պահած
ըլլալով՝ երբոր նոր հագուստին անունը
լսեց , Զեռքէ չիտախցընենք , ըաւ , այս
բաղզը . անոր համար այնպիսի տեղ
մը պահուըտեցաւ , ուսկից կրնար լսել
ու չտեսնուիլ : Ո՞չ մ’ ալ պարոնը խմո-
րավաճառին խանութը կը մտնէ ու կ’ը-
սէ խանութպանին . “ Պատի կողովով
մը պատրաստէ ինձի համար այն խմորե-
ղենէն , ուսկից քանի մը օր առաջ
քեզմէ առի . բայց նայէ որ տամնը հինգ
կամ տամնըլեց լիսլրայէն աւելի ըըլլայ ,
վասն զի չեմ ուզեր որ շատը մէկէն առ-
նելով՝ գէնսան . քիչ ատենէն կը խրկեմ
մէկը որ ստակը վճարէ ու առնու զայն .
մնաս բարով , : Վսան վայրկեան չան-
ցաւ՝ ահա երեցաւ խաթեբայն որ ա-
կանջ կը զնէր , ու հարցուց խանութ-
պանին . “ Տիրոջս համար տամնըլեց
լիսլրա խմորեղէնը պատրաստ է . . . գըր-
պանէն ալ քսակ մը գուրս հանեց : —
“ Հրամաներ ես , ըստ խանութպանը .
այս է կողովը , : Խորամանկը գինը
իմանալով՝ վճարէց , առաւ կողովը
գնաց պարօնին տունը , դուռը զարկաւ .
— “ Ո՞վէ , : — “ Տանտէրը խմորեղէն
խաւրեց , : Լրբ բան մը գայ՝ ամէն
գուռ կը բացուի . բացուեցաւ այս գուռս
ալ . խորամանկը վէր ելլելուն պէս՝ դի-
մացը կ’ելլէ տանտիկինը , և աղախին
մը՝ որ աղուէսի մը պէս վարպետ և
զերասանի մը պէս եփուն խորամանկ էր .
Դրոշ ըստ կնկան . “ Հրամանքիդ է-
րիկը խաւրեց այս խմորեղէնները և ը-
սաւ որ տաս ինձի իր նոր հագուստը , ո-
րովէտեւ զերձակը շուտով պիտի յար-
մարցընէ , : — “ Ուր է իմ էրիկս , , պա-
տասխանեց տիկինը : “ Խմ խանութս է
ու ինձի կը սպասէ , : — Տիկինը տա-
րակուսեր էր իր ընելիքին վրայ . բայց